

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Է. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933-ՓԵՏՐՈՒԱՐ

Թիվ 2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԲԵՍԻՆ ՊԱՏԿԱՌԱՆՔԸ

Պարզ է թէ բեմը, այսինքն քրիստոնէական քարոզութեան գաղափարն ու գործը, մեր մէջ տակաւին հեռու է իր բուն նշանակութեան համապատասխան աստիճանի մը վրայ ըմբռնուելէ:

Եւ ասիկա՝ ոչ թէ որովհետեւ — ինչպէս պիտի ուղեին զուցէ մտածել ու մանք — կենդանի խօսքը, տեղի տուած ըլլալով ծէսին, իբր թէ քան զայն աւելի յետնեալ դիրքի մը վրայ կը գտնուի մեր կրօնական պաշտամունքին մէջ, այլ որովհետեւ յարգանքի այս զգացումը, զոր մեր երբեմնի հաւատաւոր սերունդները, վաղնջական ժամանակներէ սկսեալ մինչև դեռ նախորդ դարու կէսերը, սովոր էին տածել անոր նկատմամբ, կը թուի բաւական բան կորսնցուցած ըլլալ իր հին թափէն և ջերմութենէն:

Բեմը, ներկայիս, իրեն արժանի պատկառանքին առարկայ չէ մեր մէջ. այս է իրականութիւնը, և կարելի չէ և ոչ ալ ներելի՝ սքօղել այս վիճակը:

Ունկնդիրներ քարոզի կը վագեն՝ ո՛չ այնքան կարծես կրօնական ճշմարտութեան ծարաւէն մղուած, ոչ թէ Աւետարանի բարոյականէն հոգեոր մնունդ ընդունելու իդաով և զիտակցութեամբ, այլ ամենամեծ մասամբ «վասն հետաքրքրութեան», կամ, առ առաւելն, լսելու վայելքին համար լոկ: Ու քարոզիչները, ակամայ թէ ունակօրէն . . . , այլ ևս ընտելացած զոզցես հանգամանքներու այս զբութեան, բեմ կ'ելնեն կամ կը դառնան ժողովուրդին, անխօս մնացած ըլլալու ստգտանքին գէմ կարենալու համար միայն յետոյ չքմեղել ինքինքնին:

Երկուստեք է այսպէս թերացումը կամ զանցառութիւնը. հաւատքի ակնածանքով չէ առ հասարակ որ կը կատարուի ունկնդրութիւնը. ու ներշնչումի կրակէն չէ ընդհանրապէս որ քարոզիչը կը ստանայ «կենաց բան»ին ողեորութիւնը: Վասնզի, քարոզը, թէկ տակաւին պաշտամունքին մէջ հիւսուած իրապէս, դադրած է իսկապէս աստուածալաշտութեան մաս կազմելէ:

Այդպէս չէր տակաւին յիսնամեակ մը առաջ, երբ ժողովուրդը բարեպաշտութեամբ եւ զունդագունդ կը դիմէր եկեղեցի, լսելու համար Աստուծոյ խօսքը, որ ուրիշ բան չէր այն ատեն հաւատացեալին համար, եթէ ոչ մշակումը այն հոգեվիճակին, զոր աղօթքը, խորհուրդը, արարողութիւնը կամ ծէսը յառաջ կը բերէին սիրաերուն մէջ, ուրիշ բառերով՝ հաւատքին լուսաւորումը

համոզումին միջոցաւ, պատճառաբանեալ վերսութութեամբը և սրտազրաւ ընդ-լայնումովը բոլոր այն զաղափարներուն, հարցերուն և տեսութիւններուն, զորս աշխարհն ու կեանքը Աւետարանի զգացումովն ըմբանելու իդան ու հարկը կը յուղէին հոգիներուն մէջ :

Ասո՞ր համար էր որ մարդիկ այն ատեն, հակառակ կրօնական կամ քրիստոնէական զարգացման համար դալրոցական կանոնեալ նախակրթութիւն մը ըստացած չլինելուն, շատ աւելի տեղեցալ եւ նոյն խալ հմտւտ էին՝ քան որքան չեն այժմ, կրօնական, եկեղեցական ու մինչեւ անգամ դաւանական խնդիրներուն . վասնզի ամպիոնը կրօնի այն դասարեմն էր, ուսկից եկեղեցւոյ վարդապետը իշխանութեամբ եւ երկիւղածութեամբ կ'ուսուցանէր հաւատքին զիտութիւնն ու բարոյականը, նախամտածուած նիւթերու վրայ՝ նախապատրաստուած ծրագրով եւ մեթոսներով, ու հաւատացեալը կը ցանկար ճաշակել կենաց խօսքի սեղանէն, ոչ միայն որովհետեւ իր հոգեւոր ընազդը անոր կը տանէր զինքը, այլ որովհետեւ այդ սեղանէն իրեն ուղղուած առինքնող զօրութիւն մը կար, որ մշակուած և սերտուած և հաւատքին զիտակցութեամբը արասանուած քարոզին հմայքն էր ինքնին :

Թողլով հին փառաւորազոյն շրջանները, և ակնարկելով միայն Տաթեացիէն յետոյ ընդհանրապէս և կոլոտի և նալեանի և անկէ յետոյ շրջաններուն մասնաւորապէս, եկեղեցւոյ համար երջանիկ այդ թուականներուն՝ քարոզիչը չէր համարձակեր և իրաւունք չէր զգար ինքինքին բեմ ելլել՝ առանց նախապէս եւ լրջօրէն պատրաստուած ըլլալու իր քարոզին: Վկա՛յ է այս ճշմարտութեան՝ նոյն այդ շրջաններուն պատկանող քարոզչական ճոխ զրականութիւնը, որ ԺԶ. — ԺԲ. դարերու մեր ձեռազրական հաւաքումներուն ամենէն ուշազրաւ մթերքը կը կազմէ:

Միայն այս նկատողութիւնը մատնացոյց կ'ընէ արդէն բուն վէրքը. — Բարձր ու ազդու էր երբեմն բեմը մէջ, վասնզի, ինչ որ կարենորազոյն է անշուշտ և կինսական, լսողէն առաջ և աւելի՝ խօսողն էր որ պատկառանք կը զգար անոր հանդէպ:

«Ծեծուած՝ զտուած և մաքուր իւղ միայն պէտք է դնել խորանի կանթեղին մէջ» . — Ախալած չենք ըլլար հաւանաբար՝ խորհելով թէ Աստուածաշունչի այս պատզամին մէջ է այն ողին, որ պէտք է իրբեւ ուղեցոյց ծառայէ ինքինքնին կոչումով կամ պարտականութեամբ բեմական ասպարէզին կապուած զգացողներուն համար :

Բեմ հանուած՝ այսինքն բեմասացուած մտածումներն ու խօսքերը, որոնցմով պիտի յօրինուի քրիստոնէական կեանքին ուղղութիւնը լուսաւորող քարոզութիւնը, պէտք է լինին փորձառութեան հալոցէն անցըւած՝ մաքրուած, առողջ զտուեմով կշռուած՝ ճշդուած եւ յուղումին խանդովը դիմացինին փոխանցուած խոկումներն ու բառերը միայն: Այս է հիմը պատկառանքին, զոր քարոզիչը պէտք է ունենայ բեմին մասին, կարենալու համար պարտազրել որ ունենդիրը ևս, իր կարգին, ունենայ զայն անոր նկատմամբ:

Քարոզիչն է որ պիտի կարենայ պատկառելի զործել բեմը :

Յաջողելու համար այդ բանին մէջ, անիկա պարտի նախ եւ առաջ յարգանք ունենալ իր ունկնդիրներուն մասին: Պէտք չէ զանոնք համարի որոշ ար-

ԺԵՔ ՀՆԵՐԿԱՅԱԳՆՈՂ լսողներու դիմուածական երամ մը, որուն առջև կարելի է փշրել և ցանել ափ յափոյ որոճացուած իմաստներ, այլ մարդիկ՝ որոնք հնն եկած են սրտի և մատքի ազնուական բերումներով, ոչ միայն սովորելու կամ համենալու, այլ նաև կատարելութեան յարացոյցովը կազզուրուելու և հոգեաէս բարդաւաճելու տենչանքով. բան մը՝ որո՞ւն համար նոյն խոկ մատուցանել պէտք է անոնց լաւազոյնը՝ զոր նուիրական խոէալէ մը տարուած զործիչը կրնայ և պարտի տալ:

Ատոր համար, սակայն, քարոզիչը ինք նախ պէտք է հաւատայ իր քարոզածին: Անհաւատ քարոզիչը բիւր անդամ աւելի անբարոյ է քան բժիշկը՝ որ կը տողէ իր գեղազիրը, առանց համոզուած ըլլալու անոր արդիւնարար աղդուութեանը մասին: Պէտք է ի մտի ունենայ անիկա միշտ սա՛ զաղափարը թէ դեր մը չէ այն զոր ինքը կոչուած է կատարել եկեղեցւոյ բեմին վրայ, ինչպէս թատերական զործիչը՝ իրենին վրայ, այլ նախասահմանուած կոչումի մը անմերժելի պահանջը, եւ թէ անձնաւորական երկուութիւնը՝ զոր զերասանը «յարուեստէ» նոյն խոկ պարտաւոր է կատարել, որքան անհասկնալի նոյնքան աններելի պիտի ըլլար եկեղեցական բեմին վրայ, և թէ խօսողը իր և մի միայն իր, և ոչ բնաւ ուրիշի մը, հոգիէն պէտք է քաղէ՝ արտարերէ ինչ որ Հոգւոյն ներդործութեամբը հրաւիրուած է տալ ուրիշին:

Անկեղծութիւնը, անարուեստ ինքնարերականութեան մէջ ի յայտ եկած համարձակութիւնը զեղեցկազոյն և կենդանի կերպն է բեմական խօսքին: Ամէն հսարիմաց ձև կամ ջանք, որոնց մէջ ի գերըոյ կեղծիքն է որ կը թխառի, պէտք է տեղի տայ սիրտ բաց պարզութեան առջև, ուր միայն ներշնչումը կընայ թև առնել հոգեռանդն թափահարութեամբ: Ո՞քչափ թերագրական է խրատը, զոր առաքեալը կուտայ այս տեսակէտով ամէնուս. «Մի՛ ճարտարութեամբ բանից . . .»:

Երրորդ պայմանը, որ անհրաժեշտ է՝ իրականացնելու համար բեմին պատկառանքը, լեզուի վայելչութիւնը և արտայայտումի չնորիքն է աներկայօրէն. խօսողը պէտք է կատարելապէս տիրացած ըլլայ լեզուին՝ որով պատրաստուած է խօսիլ: Քերականական պուստ անձգութիւններ, բառի սխալ կիրարկումներ, աղճատ բացատրութիւններ, կադ նախադասութիւններ, ծեքծեքուն դարձուածքներ պէտք չէ տեղ գտնեն բեմին վրայ:

Անհրաժեշտ չէ անշուշա զրական յարգաբանքը կամ ոճը, որ վերջապէս բռնի ալ չ'ստացուիր, բայց կարեւոր է կանոնաւորութիւնը, կրօնական օծութեամբ զեղեցկացած զաղափարներու մարմինին հաղցնելու համար իրեն համապատշաճ զգեստ մը, և այդ կերպով ևս, ունկնդիրին պատկառանքը աւելի լուրջ աստիճանի մը վրայ բռնելու համար բեմին հանդէպ:

Սխալ է կարծել, ինչպէս անցողակի ակնարկեցինք այս տողերուն սկիզբը, թէ ծէսը խափանարար ազդեցութիւն մ'ունի ընդէմ բեմին: Քրիստոնէական պերճախօսութիւնը անծէս եկեղեցիներու մէջ տակաւին չէ հասած այն բարձրութեան, զոր սկիզբէն ի վեր ան միշտ ունեցած է ծիսական եկեղեցիներուն մէջ: Գիտենք թէ Տերտուղիանոս, Հերոնիմոս, Ուկիերան, Նազիանզացի, Պոսիւէ, Մասիյեռն, Մոնսապըէ և իրենց նման ուրիշներ ինչ դրութեան կը պատկանէին. ու զիտենք մանաւանդ թէ մեր եկեղեցին մէջ ևս, Մանդակունիի, ծնորհալիներու, Լամբրոնացիի, եւ յետոյ Որոտնեցիի եւ Տաթեացիի եւ անոնց ողին շարունակող յաջորդ սերունդներու օրով, երբ ծէսը իր ամենէն

վառ շողշողանքը կը խտացնէր պաշտամունքին մէջ, բեմը ի՞նչ սրտազրաւ գեղեցկութեան տիրացած էր իրավիս:

Այդ երկութը, ծէմն ու բեմը, ճիշդ չէ ներհակ նկատել իրարու. այլ կարելի է ըսել թէ առաջինը՝ իր յանկուցիչ միստիքականութեամբը՝ կ'օգնէ նոյն իւսկ երկրորդին, մէկ կողմէ աւելի զօրացնելով խօսողին մէջ ներշնչումին թափը, և միւս կողմէ աւելի խորունկցնելով տպաւորութիւնը լսողին մէջ:

Ո՛չ. այլուր պէտք է վնասուել բեմին պատկառանքին մեր մէջ անկումին պատճառները. այսինքն մասամբ այն երեսյթներուն մէջ՝ որոնց ակնարկեցինք միայն հարեւանցի, եւ մեծ մասամբ գեռ շատ ուրիշներու մէջ, որոնց առջեւ դժուար պիտի ըլլար երկարօրէն կանգ առնել այստեղ:

Թէեւ դժբախտաբար փոքր թիւով, բայց գեռ ունինք բարեբախտաբար հոյլ մը ընտիր քարոզիչներ, որոնց հոգեկան ընդունակութեան և մտաւոր պատրաստութեան չնորհիւ է որ, կարելի է ըսել, կանգուն կը մնայ չայ եկեղեցւոյ բեմը: Անկարելի պիտի ըլլար մեզի, այսպիսի զրութեան մը մէջ, յանուանէ չյիշելով հանդերձ զիրենք, առանց յարգական ակնարկութեան անցնիլ անոնց առջևէն: Բայց պիտի չկրնայինք վերջացնել այս յօդուածը, առանց բառով մը զէթ անդրադառնալու ամենատախուր երեսյթի մը վրայ, որ, ինչպէս մերձաւոր անցեալին մէջ՝ քանիցու, նոյնպէս և վերջերս սկսած է աւելի վտանգաւոր աստիճանաւ սպառնալ մեր կրօնական բեմին լրջութեանը:

Մեր խօսքը կ'ուղղուի հոս անոնց՝ որ արդահատելի մտայնութիւնը ունեցած են եկեղեցւոյ բեմը նկատելու մարտկոց անհատական կիրքերու, և վիրաւորական սլաքներ արձակելու անկէց դէս ու դէն, ըստ երկութիւն իրը թէ հանրօղուտ՝ բայց իսկապէս անձնական նկատումներով: Եկեղեցւոյ բեմին ամէնէն բարացուցական յատկանիշերէն մին է անանձնականութիւնը. ձայնը՝ որ կը հնչէ անոր բարձունքէն, պէտք է հասնի ամէնուն հաւասարապէս. իւրաքանչիւրին հոգեոյն մէջ յառաջ բերելով իւրայտուկ բարիք մը: Անոր պատգամած ճշմարտութիւնը, իբրև տեսակ մը համարեղ, որ ամէն վէրքի համար կրնայ ունենալ բուժիչ բալասանի մը ազդուութիւնը, հեռի՝ բացառարար մէկին կամ միւսին համար խորտակիչ ըլլալէ, պէտք է առ հասարակ շինչի լինի բոլոր հոգիներուն համար:

Կը մերկանայ բեմը, իր պատկառանքէն և կը դառնայ ծիծաղելի, երբ քարոզիչը հոն կ'ելլէ առանց հոգեկան և մտաւոր պատրաստութեան. բայց կը մահանայ անիկա և կ'ոչնչանայ, երբ խօսողը յանդզնութիւնը կ'ունենայ զայն վերածելու անձնական հաշուեյարդարութեան դաշտի մը, ուր վրէժն ու քէնը և ամէնէն փոքրոզի և փանարի նկատումները ասպարէկ կ'իջնեն զզուելի զէնքերով:

Քարոզիչները, անոնք մանաւանդ՝ որոնց խօսքը, իրենց բարձր աստիճանին պատճառաւ, իր որոշ արժէքը կ'ունենայ ինքնին, պէտք է զզուշանան բեմին հանդէպ այդպիսի անպատկառ և վտանգաւոր կեցուածքէ մը:

Մեր կրօնական կեանքին, Աւետարանի հոգիով ուժաւորուելիք մեր բարյականին ամէնէն կարեւոր ազգակներէն, մեր ժողովուրդին հաւաքարը շարժելու սահմանուած ամէնէն հզօր լծակներէն մին է ան, բեմը, քրիստոնէական քարոզութեան զաղափարն ու զործը:

Գնահատել պարտինք զիանալ անոր արժէքը, ակնածութիւն և պատկառանք ունենալով միշտ անոր վերաբերմամբ: